

կարծեցեալ հիմնադրին մարմինը կը ծած-
կէ, և որ կը գտնուի Աէյնդ ձոհն ելեւ
դեցւոյ խաչքակին մէջի ութանկին մա-
հարձանին ներքեւ, նկատուած էր իրը
ամենահին քրիստոնեայ զերեզմանը կա-
կաթայի մէջ: Ճոպ Զարնոբ, իր տապա-
նաքարին վրայի լատիներէն երկար ար-
ձանագրութեան համաձայն, մեռաւ 1692ի
Յունուար 10ին:

Կալկաթայի ամենահին արձանագրու-
թեան մէկ նմանահանութիւնը հոս կ'ար-
տատպենք¹ ի պէսս հնագէտներու, արձա-
նագրագէտներու և պատմական խուզար-
կուներու: Արձանագրութեան տարին է 15,
համաձայն Ազարիայի հայկական թուա-
կանին, որ աւելի ծանօթ է Փոքր բուհական
անունով: Այս թուականն սկսաւ 1615ին՝
Զուղայի Ազարիա արեղային ձեռքով, և
ի գործածութեան էր Պարսկահայոց ինչ-
պէս նաեւ Հնդկաստանի և Արեւելքի գաղ-
թականներու մէջ, մինչեւ Ժմ. Դարուն
սկիզբ՝ երբ ան մէկդի թողուեցաւ և ըն-
դունուեցաւ Քրիստոսի թուականը: Ար-
ձանագրութեան տարին, որ Ազարիայի
թուականին 15րդ տարին է, աւելցնելով
1615 տարւոյն վրայ, կ'ունենանք 1630:

Յօդուածս աւարտելէ առաջ, պէտք է
յիշատակեմ որ այս հին զերեզմանատան

1. Հայերէն թարգմանութեան մէջ զանց ըրինց նմա-
նահանութիւնը, բաւական համարելով անոր օրինակու-
թիւնը զվարաւաերով:

Ծան. Խմբ.

և խաչքակին մէջ հազարէ աւելի շիրիմներ
կան: Ինչպէս վերեւ տեսանք, «Ողորմած
հոգի Սուրբիասի» այբի տիկինը առաջին
հայը եղաւ որ այդ նուիրական հողին մէջ՝
1630ին՝ իր յետին հանգստարանն ունե-
ցաւ, մինչդեռ հոն թաղուած վերջին հայը
եղաւ Յարութիւն Ստեփան, սեփականա-
տէր կրկնու Հօրելի ինչպէս նաեւ զանազան
հողերու՝ կալկաթայի մէջ, որ մեռաւ 1927ի
Մայիսին:

Կալկաթայի այս հնագոյն զերեզմանա-
տան մէջ կան շիրիմներ, որոնք մեզ պատ-
մական շահեկանութիւնն մը՝ կ'ընծայեն:
Հոս թաղուած է Հոճա Պետրոս Յարու-
թիւն՝ բարեկամ և խորհրդակից Գլայվի
(Clive), ինչպէս նաեւ մարդասէր Ազա-
Խաչիկ Առաքել, որ 138 բանտարկեալներ
ազատեց ինդրազրոց Ատենի (Court of
Requests) բանտէն, ուրախութեան հան-
դէսներուն առիթով, որոնք 1789ին կալ-
կաթայի մէջ տեղի ունեցան՝ ի լուր Անգլիոյ
Գէորգ Գ. թագաւորին ապացինման՝ իր
դժբախտ հիւանդութենէն: Նմանապէս հոս
թաղուած են՝ ներկայիս՝ կալկաթայի մէջ
առաջնորդող հայ ընտանիքներու նախ-
նիքը. Աքարեներ, Ազարեկեր, Զոհրապ-
ներ, Բագրամիներ, Գամելներ, Էմիններ,
Ապտաներ, Սարգիսներ, Թադէսոսներ, Զա-
թերսներ, Գասպարներ, Դրիգորներ, Պօ-
ղոսներ, Գալստառնսներ, Բաղդասարներ,
Մանուկներ, Օհաններ և Յարութիւններ:

ՄԵՍՐՈՒ Յ. ՍԵԹԵԱՆ

Թրգմ. Հ. Փ. Ե.

Ա. Լ. Խ. Շ. Ս. Վ. Դ. Շ.

Թէպէտեւ խաւարը շիրմիդ վրայ
Սըփուած է ըստուեր ու սեւ շափիւույ,
Բայց քու լայն ճակտիդ թումբերէն անդին
Բոցավու է միշտ բանաստեղծ հոգին:

Ազքերըդ խորունկ այդ նեղ պաստառէն
Թէ աստուածային և թէ հողեղէն՝
Ինչպէս զիերուան անհանգիստ աստղեր
Անհունէ անհուն կը թափառին դեռ:

Նոյն բոցն ես կը զգամ սրտիդ հընցին
Որ անշէշ կ'այրի ինչպէս մեր արփին.
Որ կը ստեղծէ մեր գեղեցիկ մուսան,
Կը ձուլէ անդրին հայ իմաստութեան:

Ու կը բողբոշին հանճարներ հըզօր
Հաղորդութեան մէջ լոյսիդ հեռաւոր,
Մըտքին անիմաստ և սըլուին թափուր
Կը բանաս առատ շընորհիկ աղբիւր:

Զըրվէժ առ Զըրվէժ գանգուրներ կ'իշնեն
Հին ու վեհապանծ զըլիսուդ ձիւներէն.
Ուր ամէն մէկ թելն սոկեղէն շըզթայ
Որ քեզ կը զողէ սերունդին Հայկայ:

Հիմա մեր գաշտերն, երկինքը սիրուն
Կը ծաղկին զերդ քո բանտարեղծութիւն,
Հոգերու թեւին, Հըրերու վըրայ
Նըւագներէդ միշտ մեղեդի մը կայ:

Կըուիի՞ են քաշերն. հոն ես դու խաչով.
Հանճարի՞ պայքար. հոն ես դու զըրչով.
Եւ աներեւոյթ և միշտ կենդանի
Հայաստանն ըզքեզ ՊԱՀԱՊԱՆ ՈՒՆԻ:
Հ. Վ. Ա. Յ. ՅՈՎՃԱՆԻՍՅԱՆ

Փարփա, 15 Զ. 1935
ԲԱՐՁՐԱՎԱՐ ՄԱՐՏ-ՑՈՒՆԻՒՄ 1936
ԲԱՐՁՐԱՎԱՐ ՄԱՐՏ-ՑՈՒՆԻՒՄ 1936

Եւ դուն ամէն նոր արեւածագին
Կ'այցելս սիրով Մայր Հայաստանին,
Կ'օրհնես ցանուցիր սրբաւաշ քարերն
Որ հանգին խաղաղ մեր հարց հոգիներն:

Ինչ որ դուն կ'օրհնես՝ օրհնեալ է յաւէտ,
Աստուած կը խօսի մեր հաւատքին հետ,
Գմբէթներուուդ տակ նըւագներու ձայն
Գողթնի բամբիով երգ մ'է յաղթական:

Կոր հայկակներուն մեր առաքինի
Կազմեցիր ձեռքովդ ոսկեղէն զափնի.
Եւ Յուշիկներուուդ անոյշ իրկունն
Թոռներուուդ տրւիր իբրեւ պատմութիւն:

Ո'րպէս առանց քեզ, ով Հայր Ալիշան,
Խաղաղի Անին, ապրի Երեւան.
Ի՞նչպէս մեր Եփրատն ու Արածանին
Օտար լոթներէ ուրիշ երգ սորվին:

Ո'հ դու միշտ անցիր, անցիր անհամբեր
Այրած սրտերէն, աըներէն աւեր.
Կանչէ ու կանչէ Վարդանի հոգին
Որ պատասխանէ ըմբուտ Տարօնին:

Ահա Սուշեղի նիզակն ոսկեղէն
Կայծ կու տայ կըրկին ազքերուուդ բոցէն.
Մասնիչ Վասակին սեւ ձին քարացած
Անապատին մէջ կը ճանչնայ զԱստուած: